



ԲԵՐՎԵԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԵՎԵՆ, ԸՐԼԵՍԴԻՏԵՎԵՆ

Խ. 8 ՄՊ 1906

Ժամանակ 10 ժր. ամիկ - 4 պր.
Ժամանակ 6 ժր. ամիկ - 2 պր. 50 կ.
Մեկ թու կարգ 1 ժր. - 50 կ.

ԲԻ 7 ՑՈՒՑԻ

Ա Բ Ս Ո Ւ Թ Ն Ե Վ Ե Ց
Ի Ն Ա Զ Ա Բ Ի Ռ Ե Վ Ե Ց
Հ Ա Յ Ե Ր Ե Ն Ե Ց Պ Ր Ե Վ Ե Ն Ե Ց
Բ.
Հ Ա Յ Ե Ր Ե Ն Ե Ց Պ Ր Ե Վ Ե Ն Ե Ց
Բ Ր Ե Վ Ե Ն Ե Ց

§ 54.



որաբան ուսումնակրթական արագության առաջ հարցի համարական Բ. մասն առաջին համար (Տ. 50) Պարագանելիքն զայտ կառանք, զայտ զ անը մէջ բազական սարա մերտաց առաջարածեան մեջը շայուս ամսաք կարեն չէ:

§ 59. Պարբերեալ զայտ պահպանի հայտելու դիր առանձ են, այսպիսի հիմ ժամանակի են՝ որ թրցերն անփառաւաթիւն չի կրնու մէջ անորորդ ըսլու: Ամենու թրցերն լրացն համար, թեամբ կրնու մէջ պահպանի հայտելու հետեւ, որու ավարտը Օրինակ արձանագրեանց ևերան հետեւ պետք են:

§ 55.

Բայց Հայութիւն գիտական բաները 1200 տարին առեւ հնագոյն են քան Օբխանակ որմանացրաբները: Վահայս իրաւությունները թէ մանաւոր և մանաւոր լիգաները թրցերի մանաւոր միանաւոր համարելու են: Անգոյն որ ծախօթեամբ առանձ չափ անց թրց չենց ըսլու: Վայ զի ոյ երկի թրցանակներն անուղիւն զրաթեան երիտարարություն առանձ բացառակարգ չէ: Երիտարարներ շնորհանքիւնը չափ մէջ են ըսլ թէ զանազան հայեր լից առարկա թիւներ լրացնակարգեան մէջ ու առարկա թիւներ և ոչ զանազան առարկա թիւներ չեն չեն առանձ: Եթէ ուս արդեն կարեն է ըսլ բանական պայծառ զանազան մէջ ոյ երկանակ առերի վոյ որ կա պահանջութիւն թուց առաջ մէջ: Եսա որդեն մանաւորերներ համար անցնուի չեն զանազարդ առանձ կարեն է ըսլ անփառաւի վաստակաթեանը ըսլ որ թէ կարգավորեալ, և թէ ի մասնաւոր թրցերներ հայթեան կարմու չափ առելի կարեն են ըսլ զանազան մանաւորերներ: Այսպիս որ մանաւութիւններ պահպանիւնը չափանց յանձնություն իւր մէջ պահպանի մէջ չեն թուցիւ: Եթէ թրցերներ հայ ու զանազան մանաւորեան համար համաւանդառ ունենալու առանձ պահպանի մէջ չափ առելի մէջ զանազարդ առանձ կարգավորեալ, վառ ու սպաս ու կ երեսաց թէ անփառաւի զանազարդ առանձ չափ առ զանազան մանաւոր մանաւոր թրցերն են: Այս

Հանգերը առ ժամս իր կարեմ թէ դրաւոր կը զգաւն
առեւիք հին է վերջապահի կերպաւորութան եւ
ձեւ բարեւեան գիտաւոր գծերուն կողման
քան թէ տունգաւոր բերենի գաւառապահներն եւ՝ Այս
են թագդութեամբ կը հաւամիմ ոյն տեսութեան
դոր այս մեջին այլշեալի մանական էտիկին արգելն
արտասարքաց են, այսինքն թէ թթերեւն կիրառ
ցուցած է շատ մեջ վեճապատճեաւուրեաւ, որոնց
մանցուերենի եւ մանցուերենի մէջ անկրութեա
ցած են. ես այս խիկ կը կարծեմ թէ հոս ըստ
բարախանի պայծառ ձայնական օրենք որ կայ.
(միջնադար պայծառ դրթէ ինչը զիտանք մանուք մասին):
Այս ձայնական օրինաց օրինակիւրը տուած
ժամանակին կրնայի մայս թը բերենի եւ ման
գույքերին համամատած թեամբ շատասաւ. բայց
լինգակ համարուած ըլլապալ թէ հոս մեր կուսած
հովոց բոլորինին անապահով է, մանցուերեն
քանի մը ձեւեւր ալ յասաշ կը բերեմ. Այս
մասները քրոնը ժամանական կրնան պացաւ
ցուիլ թէ հոս քործած ըլլապալ, հային թէ այս
ձայնական օրները փափառաւ թեան ենթ արկեն:

Ակրեալ թէ բագանակ լըդուտինքն նուառու վերածայից՝ բառ կամունք, կամ՝ աշցանառ նման եր և և կամ -ո մը՝ բայց այս ո վերածայինք ժողովական ըլլապատ յանկութիւնն ունենք: Յաճախ կը պահիս մանդուերենք մէջ վերատառա -ո մը, ի մասնաւորի հայցականին մէջ Ալյախով տօրին՝ ձի՞ բառն բայլ կը զանոնի տօր: - այ յանկանի վը լըլառուուն եւս այլաւոյլ ածանցանա վաճեկրու տաջն կը պահի ո մըրթառութիւնը: տօրն է ձիերը (համա. I. J. Schmidt, Mongolische Grammatik § 48 եւ 41, 2): բարուսին նման է մանջուերենք մէջ ալ՝ saryan կի՞ն, յոզն, sargala, նման է զարեալ թըրեւերենք մէջ, ուր Օրիոնէան արձանագրութեանց մէջ՝ tarkan տիգանսին յադնակին կըբայ տակւ (բայք անշատանան է թէ ոյս բառն եւ իյր յաջնակի կացման թիւն պարզապես մանդուերենք փոխ տառած բայս, աւելի կ'ուղից կործեն թէ և մանդ- դարան՝ ապահովականութեան բարձրացող մը- թըրեւենք փոխ տառած բայս:

-տակ վերջապարթեան մէջ, բայց պայ դշոյանաւ-
ները մանաւորենի մէջ - և վերջապարթեան
ունին. հաւու գոյնի նաւած գունաւորել. բայէն
(աւերաւոյթ նաւած ու): Աւսուի կ'երեւայ թէ նաև.
մանգուերենի մէջ սեփական պայմանները տակ՝
վերջասառ ձայնաւոր մը կը բառուած է: Սա պէտք
է ի մէջ այլց, յոդնակի կազմութեանց համար
դժուռանուիլ. արգէն վերը յառաջ թրէի վեր-
ջապարթիւն - և, մնայ. մ. թըր. - և, որից վեր-
ջապարթիւն մը և կը պարունակէ՞ մանչ. *morgen*
գիտուած մը, յոդն. *mergeze*, մնայ. անէ գոր-
ծողութիւն յոդն. *üiles*. ասոր կը համապատաս-
խանէ թըր. - և, գերանանական ձեւերուն մէջ
օճիւն մէկը, Յանչ գոյնը, և բայի գիմրոց վեր-
ջապարթեանց մէջ 1. եզ. - մ. 1. յոդն. - ուց,
-ուց, աշուշուաց այս տեղոց կը վերցրէն նաև.
քանի թի թըրեւէն կազմ ձեւեր, որոնց նախացու-
կինան հաւորքանակ եղած ըլլալ. աս. ցէկէն
«կուրծք» (Տ երիրգական է՛ ծագած թէ, հմա-
րուգ. կօցն ZDMG, LVII, 554) մնայ. կէկն, մանը,
մանին, գարմանը շատ մը թըրեւէն թուա-
կանաներ - և մ'ունին, ուր մնայ. ու մնայ. ու կը
ներկայացնեն (ասմ. օրի. յիշ «Հարբեր», յակ-
սն, մնայ. ցաշու եւն). Երրորդ յոդնակի վեր-
ջապարթիւն մը կը բավարակէ յ մը. մնայ. ուց
«նասպան», նախանչոր. յոդն. *magari*. (*միւնչն*
վերջապարթիւն նախական հաւորքանակ նախա-
կութեամբ, մանջուերենի մէջ մօրու «դիշեր,
և ծօն» - գիշեր.): Ասոր հետ կը միացնիմ ես
մանգուերենի յոդնակի վերջապարթիւնը. - ուց-
ուուր: *teygeri* - ասուուա՞ն յոդն. *teygeriner*. ես
ուրան - ուր կը համարմէն երկու յոդնակի ձեւերու-
թրաւակութիւն մը. (*Մանգուերենի - ու յոդնակի*
վերջապարթիւն մասին հման. I. J. Schmidt,
Mong. Grammat., § 41, 1 էջ 26. *ebertii* «եղիքր-
ուուր» յոդն. *ebertian*. այս վերջապարթիւնի ինքն յա-
ճամասաւուց է համբուքերենի մէջ մաւչ «սորոր -
յոդն. մնացն, չափու «թեզնիկ», յոդն. *ХИССИ*ն
եւ ձեւերու կը գտնանք յ նիցի հրատարական
Անդ Հ Ֆինիկի բրյուջերուն (ինչու): «Նաեւ թըրեւէն
(այսդ դրթմ է միանչեան ինչու): յոդնակի վեր-
ջապարթիւնը՝ *-lar* - *-lär* (հանգերծ իւր զատ
այսինան նախորդ յառաջ եկած գտառական
յարարուց ձեւում - ուու - *-lar* եւն), յոդնակի երկու
վերջապարթիւններ կուտակում մ'ըլլալուն է (-լ- կը
միշեցնէ ասուց ու գրենի յոդնակի վերջապար-
թիւն - և, ու յաճախ կը միանց մանջուերենէ
ծագմէ - այ յոդնակի վերջապարթիւնն հետ և
կ'ըսու - աւ ասուդ. եւրա «գետ», յոդն. *biral*,
կ'ըսու «անառաւու», յոդն. *ügildi*, ա. *Castrén*,
Tungusische Sprachlehre էջ 7).

Արքատառ ձայնաւորաց անկումը մէկ կող-
մանէ և նեղ ճայպարաց (ն, ի, ն, ս) միջամա-
կերու մէջ զերսէլիք մին կողմանէ (ZDMG. LVII
541), այս հետեւովէ և ան հասացած են՝ որ
թը բերէնի բայպարաններուն մեծադիր մասն բազ-
մայն վերածոյն մ'ունի. Տանջ. օծութե լուսու-
թը բայց, յանց, մանեւ. պարու անձրեւել, թը բեր-
ջանց. անցական անցական վերաւորութիւններու-
մանց. *giscu-re-te* բառեւ, խառնու. յանա՞յ

եկած ցիսուն “բար, խօսք, մնաք. զօյելե-րէկ” “կաղապահու, իջըլեռ” առ սարա-
տակ (օրիշ գաւառաբարբառներու մէջ *sargart-*
“գեղիլ” յառաջ եկած սարչ (Կյարալերէն
saryg) “գեղին կամ” առ սարա-տակ “Ծերէ, ու շաբառ բառէն (օրի. սնի):

Անշըշչ շարքացուքը թէ կայ թքերէն բառաձեւերու եւ բայարիստներու ստուր թիւ քի, որնց մէջ վերջատառ անյաւոր մը մասաց կ'երես (զ. օր. ներդյանկան վերջաւորութիւնը՝
-da -da, հման. մանջ. -de, մնաք. Մրւ-да՝ յա-
ռաջագյուղ, իջաց, յեր-եր “ի տոն, ործող անուանց վերջաւորութիւնն” -են: առ ուն-չը
“սորորդ մնաք. անա-Ծ. այս վերջաւորութիւնը
մնացուերէն մէջ նաև կ'երացիք պայտոն ալ կը
կատարէ. անս-էն “առաջող դրեթէ ճիշդ պյու-
պէս է թքերէնի մէջ” պր. մ-նց-էն “գրդիշ, առ.
ան. անցի եւն եւն, Յաճախանէն թքը. անձ-
ցական վերջաւորութիւնը՝ լա- լա, որ նաև
մնացուերէն եւ մանուկներու մէջ շատ պրասա-
քեր է. մնաք. նար-լա-ՀԱ “բարակ ըլլալու, յառա-
ջացած նարնէ նորը, մնաք. կոնճ-լե-պէ “մե-
ծարող ըլլալ, յառաջացած կոնճունք “մեծարող-
ւուն:” Զգիսամ թէ պյանեց ինչ մասնաւոր
սկզբաններ նորաւուելու են (այսնաս որի երկա-
րութիւն, փափառութիւն):

Որդէն վեր յառաջ բնրուած տարկան յուն. տարկան (թիւ այս բառն ինչպէս ես կը կարծեմ, ընթի թքերէնն է) միտղոսներ կ'են այս հետեւուին. թէ վերջանիք ու մը թքերէնի մէջ չեն կորսուիր. հման. գարձեաւ գերայիք ինչպէս առ. ՏԱՆՈՒ
“սիրող,” յառաջ եկած սան-մակէ “սիրէն, մնաք. անս “առաջող,” յառաջացած ան-չուէ “առ-
նուէ, Անշըշչ Ո. Bang, Keleti szemle, IV 113 իրաւունք կը մերի մնաք. Ներկան սկսում
իր ծագում առած անս + են “եմ, են. ման-
չերէն Ներկան ալ (gisurembi ծագած ցիսրու-
մանէն իսպէլ, ու ունի յառաջ ինքն օւ դրան-
նուն:”) կը մենք միեւնոյն կերպով, պյանեցն մանջ. նի
“եմ, են. բառին հետ բայարդաբեկով, յառ-
այլեւոյլ կղիացեալ թքերէն բառեր կը ցու-
ցնուին թէ վերջանիք ու պահած է. յամ. նոն
որի. ենից առ. ման. ման. ինք. մանջ.
ծօնոն “գիշեր” առ. ման. ինք. ման. մանջ.
ծօնոն “գիշեր” (թէ եւ տուն). ծօնոն “գիշեր”
ծօնոն “գիշերայն”). յակ. չան, առ կան, մնա-
չւսան “արթնն” (?). Dr. Vilh. Grönbech.
թբրանցիք: Առաջ ք-քւ-քան, ք-քան-քան թք-
թեարքին կ'երանինք Օրինակ առ մասնաւորու-
թեարք մէջ կ'երան մեկուիք պյանեցն ինչպէս են
մոր. մոր և մօրն “իի, իման կը կնամձեւերուն
(բայց ու -ու ու մը կը կորսանք) արդինք է զ. օր-
ցիւնքն “սիրուն առ.” յարձէն մնաք. կանոն “զօրու-
թիւն” առ. ցնի, մնաք. մանջ. ուրցան հապալու-
թք. նից են:

Համառօտավթեան համար՝ նախընթացին
մէջ հրաժարեցայ առարկոյսներ յայտնիւէ, ուրիշ
հնարաւորութեանց մասդիր ընկերէ, մանջուերուն
ձեւերուն աբքոր տառապուղբենի հետ քննենք են: Բայց յամենայն գեկո թքերէնի համար յառաջ
բնրուած ձայնական օրէնքն ուղիղ պիտի ըլլայ.

ասի նոր չէ, ինչպէս կը տեսնուի, թէպէտ եւ
այլուր անզ մ'ալ վերը նշանակուած կ'երպով
բնաձեւուած չը դուռնորի:

§ 60. Ո թքերէն 7.DMG LVII 567 իրեւ-
հայերէն փոխուեալ բառ նշանակուած են” ի մէջ
պյուց, թք- անէն “էշ,” զոր արգէն այլք ինձնէ
յառաջ ըրած թէպէտ եւ անորու եղանակուած: Այս բառը թքերէն վեզուին մէջ բառական շատ
տարծուած է, ինչպէս որ Ռաձօնի թւուքը գաւառաբարբառներուն բառագրքի մը փորձէն ինայ
տեսնուիլ: Թքերէնէն է ուսւ. ասակօ “Ծորի
բառը. Հայկան է բառը մինչնյա է լատ-
եզակին ևն հետ (ԽՀ XXXVIII 197 և 205).
Հման. ՀՀնդկ աշակարձ “Ծորի, իշակէն ապ-
աշար: Եմք կրնա որոշել թէ ոյս բառը
թքերէնի մէջ բնդունքուած է նախաւոր ձայնա-
ուով: թէ կրամերպդի ուուլ (չ 42), որովհետեւ
չմը գիտեր թէ անձն բառին առաջին վակին
է ձայնաւոր նախապէս երկար էր թէ ուուզ. Ան
շատ սպիտական վերջաւորութիւն մը է, որոն
մասին չ 59ին մէջ այլ խօսուեցան: Չեմ կարծեր
որ թք- անձն որեւէ աղերս ուսենայ մնաք.
Ելքոն ւշի բառին հետ չ 59ի համաձայն՝ ուն
վերջալմանին անջուշու արգելք մը չէ. չմը
գիտեր թէ մնաք. նից կը թք- անձն թէ թուք-
մասնասարանաւէլ: բայց յամենայն զեպ կի մը
կորսեան հաւան չմը: Հուն գործական
բայերու ձեւակերտը չի կենար վկայութեան իշուուիլ,
զ. օր. մնաք. անս-կա-ՀԱ “երկավորմանի անոնչ,
անոնչ առաջ յառաջ եկած ան-մէտ: Անոնչն
եւ օս. ալ-յամէտ “անոնչ առուն:” սիզե առած
ալ-մակէ “առոնչն:” Առոն զի տարակոյս չկայ թէ
հոսմոցուերէնի մէջ ձեւակերտներու հոսմոցուերէնի
կոյ. յէ յերեւան կոյ գայ նաև ուրիշ ձեւակերտ
հետ բայարդաբառ: բառին մէջ՝ անս-կա-ՀԱ =
անս-կա-ՀԱ, ինչ կ-սա առանձին ալ կը տեսնուր
բառին մէջ չօկի-սա-ՀԱ “համաձայնիլ” որոն քով
կոյ չոկ: ի կորդի ըլլալու, եւ ուկու-սե-կէ
սերթեւեկիլ, ուուկը, ուցեկից բառէն:
Եւ կրնա միենայն ըլլալ մերձաւորպէտ թք-
կրաւորական ե-ին հետ, ինկ կ-սա: մերձաւորական
թք- ա-ը ք-ք եւ մանչ. գործակցականներու հետ-
մ-ս-է-օ-է (ուու-պէտելու, ուու-օ-տու-թու “միամի-
խելու”): Այս պատճառաւ իրեւե պատահական կը
համարին այն նախաւորինքն որ կայ թք- անձն.
մնաք. ըլլայն եւ բայցն կը յանկուած մանջ.
ըլլայն բառեւնինքն մինչ: Այս կետին թէ իշու-
ի չորց բառաւթիւնը Հայոց քով մեծ գեր-
խաղաց է ի կայսէ նաև ընկի անուանակուու-
թեարք առասութիւնը: զ. օր. ցն- Հուք, անրուն-
իշ-իշ, իշ-իշ-իշ (“առու էշ վայրենինքն”): մասուրու-
թեարքանին են նաև նշան ու բառին անացութեները
որ. ալ. իշանան (հման. իշանան): որոյ ամանդուր
են իրեն զեշչոյն, իշ-է, իշ-ն (յոդն. իշ-ն, իշ-ն
իրեւեւ-անուանքն): Պ. ենս-էն ԽԱ Առ. XIV 51: Եւ
բառը կ'կարծ գտած ըլլալ համար արձանա-
գործեանց մէջ Ա-ի- կամ հ-է ձեւուզ: իւրա-
քանչիւր ձայնանիչ շատ նշանակութիւն ունի,
ինչ ենսէն կ'ուզէ այն բառին արտասանութիւնն
ընդունիլ իրը *օւօծ, որ իմ ստուգարանութեանն

չի համացայնիք ։ Ենեւնի ընթերցածներն իրը ողիզ ենթարկելով՝ կրնարք սուսպի ընդունել մերձաւորավուն նուեւ և օճառ արտասահութիւն մք ։ Եւ երկրաբառը կրնար անշաշաւ անվ ալ նշանակուի, այդ իսկ եթէ ու պլուսա շնորհաց ։ Ենանուիկել, (ի հարդէ ննեւն էջ 49 կուզէք զլ-է-ստէր, նշանակու թեամբ կարդալ եւ ուր բարին հետ կշանել, ուր բարդ բար մքն է, որուն առաջնն սուրը՝ ըստ § 29-ը, նախապէս ե՞ւ՛ կամ՝ *'ու՛ հնարշ ըլլուր է, բայց համապատասխան ։ ատեր նշանակած է, հման, ու՛ եղած է, ըստ ինքնան ։ *'ու՛ կամ՝ *'ու՛ սահմանները ։ ուստի ստէր կրնակած է, *'ու՛ կամ՝ *'ու՛ մարզը ։ ուստի ստէր, նշանակութիւնը բարութեամբ մըրջնն անգամին արդիւնքն է, հման, ուր իրը՝ *scar an tighe* ։ առան ստէր, տանուտէր, (Առան կցիւներու մէջ) եւ հրն սինդ ։ հիշոնդ, անդ ։ հսհանդ, այս օրինակաց եւ յաջորդ բառերուն համացայն իրը՝ *tigerne* ։ ստէր, ծագած թէ՛ է նու կրնա, բայց կամ է ու՛ կամ՝ հման, ուր իրը՝ *scar an tighe* ։ առան ստէր, բանուոր, յուն ։ ծէ սո ծ է դ յ շ է ծ ս ո ւ ն ա ։ շատ յարմար կ'ըլլոյ առաջին անդամին համար ընդունիլ թէ ։ առան, կրնակած է ուր արդիւնքն աշխարհ, ։ այս երես նշանակութիւնները միացած են նաև հայ, բառ բանն մէջ, որ նախ ։ առան, կրնակած է, յետոյ ։ րնտանիք, գերդաստան, ազդ, ըստ F. Müllerի WZKRM IV 356 նաև ։ աշխարհ, երիթ, ։ րնկանակած ։ *'ու՛, *'ու՛ կրնար ուրեմ նշանակութիւն մքն ալ ունեցած ըլլալ, բայց հատեան է-ի ։ ստէր ձեւիք մը չի կրնար համապատասխանել, ննեւն պէտք է որ այս բառին համար ուր իր կապակցութիւն մը փնտէ ։)

Ճայ, եւ բառը (թրը, մէնէ) ամեներն զործ չընէր ուումբական անձն՝ *էշն բառն հետ ։ Յնօշ (հման, ծնաշրջու շոշ) եւ լատ. աստիս բառերը յառաջացան (ենթաբերով՝ որ առն եւ էշ միենոյն ըլլան) ասոնց կարդէն կրնամարտէին, հման. Schrader, Reallexikon էջ 216 և G. Meyer, IF, I 318 եւ հետեւ. Ասկայս չեմ կրնար զի՞ն ու ու համաձայնցնել եւ բառն հետ. աստիս բառը կրնար ի վերջոյ ունեւ փարբարական լնդուր մը միջարդութեամբը հայերէն էշն (հնագոյն *'է(է)ձո՛՛) բառուն ծագութ առնուալ, Այս ենթադրութեան համանականութիւն կախած է գլխաւորաբար անհկն թէ արդեզր կամ անդրագոյն փաստեր, որ պայպիսի փօխառութիւն մ'ապարցացաննեն, այս խնդրով պայօք դեմ ուզեր, Շասօթ է թէ կերպերէն, գերման ու պատ լեզուաց մէջ *էշն բառին ծագութ լատիներէն է։

§ 61. Յայսարի է թէ թրը, կոչ (Օրիննեան արձանագր)՝ *օշասոր չի կրնար հայ, իւշ բառէն բաժնուիլ, բայց հազի թէ կերպեր ըլլոյ մասնեւէ թէ հայերէն բառը թրըէնէն փոխ առնուած ըլլայ, ուշաբարութութիւնն ամենահին ժամանակներն ալ ծանօթ էր հնդեւուական ազգաց, ընդհակառակն թրքաց քոյլ անշաշաւ կրնար կրտերգոյն ըլլալ (Քիններու քոյլ նոր է, ըստ Schraderի Reallexikon էջ 708), թերեւն իսյ (սեռ, իսյ, սեռ, յոշն, խոյց) նոյն իսյ ուրիշ

հնդեւուական լեզուաց մէջ խնամինք ունի. հման. իր. ու օտառու ոչխար, ։ Ու կրնոյ հայեր. *շենու-է եւ ազում առած ըլլալ (հման. օստ հո ֆ Elymologische Parerga էջ 250), իւշ կրնոյ զհոլիք արդիւնքն ըլլալ։

Կրնայ առարկուիլ թէ իսյ հայերէնի մէջ կրդացեալ է, մինչեւ թրը կոյ բառին քոյլ ինակի ձեւեր կան, գ. օր. օմ, կօ՛ խոյ, Ասկոյն կօ՛ թրըէնի մոյշական օրինաց համացոյն շի կրնար կոյ բառն հետ միացուիլ, Ընդհակառակն է կրնոյ համապատասխանել հայերէն ։ ամսինն որ էն ծագութ է, Խւշի կրնարակուու տակ մգութիւն թէ հայերէն-շնորհ բառն հետ միեւնուն է շադարացերէն ձեւաւ հօտեալ խոյ, Վամերց, Et. Witb., Pavet de Courteille, Dictionnaire Turk-Oriental ։ գոյ, Radioffի բոլ' պայեւուլ գաւառականներէ ապացուցուած). վասն զի հայերէն ձեւը կրնոյ բառասկզբան ի մը կորունց ցոյցած ըլլալ անմասամայութեան բանաց (հման. ուրիշ եւ իրու էջ 30), Անմասամայութիւնն անշանցած այն կերպու անդի ունեցած է որ ի նախ եւ յառաջ հ եղած է, (այս է այցն այն ատեն խոյի վրայ ալ ազգած է եւ ևս կա երկրորդական ձեւ մը յառաջ բարեր, Ուշերը բար բառ չէ, այլ ածանց մը վերաւորութիւնց կուտակմանը մախացած ։ ի վերաւորութիւնը կր գտնուի դարձեալ զ. օր բառերու մէջ ։ լը-է (KZ XXXIX 252 եւ հետեւ.) ։ յանձն (§ 26). որ համապատասխան վերջանորութիւն մին էն, որուն մասն վարը ։ ըլլալ 81' մանրամասն պիտի խօսուի, ւ եւ կայներուն միջն կորուած այցնաուր պէտը է որ կամ է եւ կամ ակազ ըլլայ, ու ինծի ամէնէն հաւասականը կերպեայ ձեւագիտական տեսականը ։ Նորի ի նկատ ունենալով սա ձեւը՝ յանձն, երկրորդ որովհետեւ իւ ան գտնուու այցնաուր թէ եւ միթայն է կամ ի ան կամ ակազ ըլլայ, ու ինծի ամէնէն հաւասականը կերպեայ մը թրըէնի մէջ ալ պէտք էր կորսուի այնպէս ինչպէս հայերէնի մէջ (ZDM LVII 541), բայ ստի թրըէնի և հայերէն ձայնական օրինաց միջն եղած համաձայնութիւնը շատ աւելի թրդարձէ է, պայպիս կերպեայ թէ թրըէնի մէջ ալ էն անցեր է իր գումբ Dr. Vilh. Grönbech's (Forstudier til lydhistorieske էջ 543) կը գուշակ է թէ օսմ. օյզ կարկանջ, բարայո (օսմանի), կալանի թաթար, անկ յակ, օսօ՛, ածանց մը նու ե բառերէն՝ օսմ. օյզու, յայ. սօմ. պատասկան գւ. օլ. Աւասի եւ այս կերպով կրնար նաև կօ՛կար բառն մէջ էն ի քերպու անդի ունեցած ըլլալ թրը-կան գտնուի վրայ, Բայց նորմակէ ի յառաջանունէ ալ շատ հնարաւոր է թէ հայերէն բառն արդէն փոխառութեն յառաջն ։ մը զարգացուած էր (P. Jensen in FF Anz. XIV 51 հայ, Հւշ բառն համաձայն կը նորմակէ հատեան ձեւ մը որ արդէն ուներ, եթէ ասի ուզեր, ու միշչ ըլլայ, պատն սով կէտ ծագութ չի համար ժամանակաշափ մը

կ'ունենակը, որուն էլ ծագում առած չ ճային ալ ստոդիք ժամանակակից կ'ըլլայ)։ Եւ թերեւ հայերին մեջ տականն կը գտնուի չօծ բառին ուրիշ ածանցում մը՝ իւղ սեռա. իւղ, սեռ։ յորն. իւղանց («հաւա ոչխարաց») կը յիշեցնէ հաւաքաները՝ հուրուն, իւն, իւն (§ 15) եւ յան։ սեռ. յանց (§ 47) եղ. ուղղակամու՞ն՝ և արմատի մը համար, ինչպէս որ վերին երեք բառին մեջ կը տեսնուի, պէտք էր կամ կրնար ո՞վ վերջառութերն ունենալ կամ նմանակապամար ընդունած ըլլալ (իսկ)։ այս մին առջեւի մայր շ եղած իրար ըլլալ (§ 54). եւ անուն, մինքն (§ 17, CZ XXXVIII 217) բառերն կը հետեւի թէ ո՞ւ ձայնը կ'արդէ նաև իր բառաձայն։ հման. ո՞ւ եւ ո՞ւ § 48: թերեւ իւղանց եւ նման ձեւերն մեջ գտնուած ։ ձայնառութը կրնար ներդաշնակիթեամբ յանչ զալ, թեփս եւ եւ ներդաշնակիթեամբ ապահով օրինակինը (§ 47) ցոյց կու առ օ (ոչ օ) նախաւոր ձայնառութը։ Թերեւն կօ՛ նոյն բառը փոխառութեամբ մնանգերն մեջ ալ մատա է (սաշա), եւ այս հազիք այնպիսի ժամանակի մը՝ երբ վերջառաւ ձայնառութը թբքերնի մեջ ինկած եր. եւ որովհետեւ բառաձայն վերջառամբ շաս ցանցար է մնանցերն մեջ (վերջամասն օ մը ընդհանրապէս դոյնթին չսնի), անոր համար բառին զայց ։ Ա մաւելուց ցեղաց ներդաշնակն առնուած են մաշ. կօ՛ նոյն առաջ կ'առաջ առ այս բառին մեջ հայեր, ի մ'ըլլար, նոյն իսկ եթէ սուովգարման թիւնին ի բաց առնուի, նսի ձեւադրամական պատմաներ սեռեալ (զնօյն) կը ծիշդ հնդիրապահանի կերպարնե մը չընի), երկրորդ՝ ձայնական պատմաներ համար, վասն զի հնդեւր. է մ' որ ձայնառութը մեշտեղ կը գտնուէր, հայերնին մեջ մշտը կը հորսուի (§ 43)։ Ասոր համար նեսէնի ընթերցաները կրնար մայն կերպով իմ տեսութեանց հետ հաշտեցնել՝ որ արձանագործեամբ ժամանակաշրջանին՝ հնդեւր. ի համար փափակի հնդեւրն ծ մը կ դնեմ կամ մը եւ է (յ) ձայներուն միջն ուրիշ միջին աստման մը. այս ձայնը ստեղծ գործածուած «մայր», «հայր» բառերն եւ համար մեջ իրեւ աստմանկան կը գրուէր՝ պատմաներն համամայն։ (ի հարեւ է նշանը կրնար նաւասարպեսն շննակած ըլլալ թէ ծ, թէ ձ եւ է կամ է)։ Խոկ հասկանէն աւելի հայուսաց կ'սիս բառին մեջ՝ պատմական աւանդութեանը նուազ կննանի եր, եւ ըստ այսն այն թեթեան այնի կրնար ձայնառութ համարակի. ու ցրուած էնուն. (ըստ նեսէնի էջ 48, պէտք մը շնոր որ ձայնառուներն գրուած ըլլային, նաև նուն ուր խումբ կը կազմէն։ յամենոյն գեպս արկի խօն շատ զարմանալի է. բայց ես միտք շաման հաս նեսէնի տեսութեաներն ընդհաւու, այլ կ'ուզեմ զանոնք իմ ստացած արդիքներուուն հետ համեմատել)։

Բայց թբքերնի մեջ կօ՛ բառին քով գոյնութիւն ունեն երկրագոյնն ձեւ մին ալ՝ ամ. կօյն։ Ա ձայնառութը կրնայ ներդաշնակիթեամբ յառաջ եկած ըլլայ է. ըստ այսն նախաւոր ձեւն ըլլալ. եր կօյն, բառն այս ձեւով մոտ մննդուերնի մը չօխն (որք ըստ նմանակազմութեան, ՄՈՒՆ, ուր մը՝ էի, եւ բառերու, կազմուած է երկրորդական ձեւ մը ՁՈՒՆ)։ ուստի թբքերն է անդականացեալ ձայնը մննդուերն ոով բացատրուած է։ Այս բառը մննդուերն ալ մատ է ման շնուերնի (Խոյն) եւ առնգուզերնի մեջ (Կոյն),

կօնոյ): Ես կ'ընդունիմ թէ թքբերէն երկու ձեւեր՝ Կոյլու և ԿՈ ի բարու հետ այնպիսի տղեր ունին իրավուի և մոնի մոր և մոր ձեւերը կամ թռը. (օրի.) - բայ, բայ վերջաւարոց գերայն - ը գերային հետո Աւարի կօլ թքբական վերջաւային օրինաց զօրութեամբ յառաջ եկած է * Կոյլը, իսկ ասի երկրադակուն ձեւ մին է Կոյլին որ միու ձեւոց դրութեան նմանակամբնեթեան համայն կամբուած էր: Աւարի եւ * Կոյլն հայերէնէ առնուած ձեւն է, եւ այս ձեւը յայտնապէս հին հայցականն է, որ վերջաւային օրինաց ազգեցաւ թենէն յառաջ ազգայի վրա է այդպէս Հայէլ: Հայցականն ձեւն ծագումը առաջ է պատմական ուղարկունի ձեւը, ինչպէս որ ի թէրթին KZ XXXVIII 215-220 ապացուցած ըլլաւ կը կարծեմ Հնի հայցականը թէ երես վլրաման օրներներէն յառաջ արգէն իր ուղարկան կը բաներ. (-ս վերջաւարոց ուղարկանը մեւէրը ըստ Ենանի IF Ant. XIV 56, հասեան արձանագրութեանց մէջ պայտ ամենաքանակ է ամենէին ինչպէս իրավութեան է, ուստի հին հայցականները թէ երես ասեան արձանագրութեանց մէջ ալ կը բանեն իրեւն ուղարկանները, որոնց մէջ - ո վերջաւայնը չի գույնի):

Աւարի օսմ. կօյլ բառը մեր ցոյց կու տայ թէ Հնդեւը. նրբերուն ձայնաշընթիւնը հայերէնի մէջ հնապէյն է քան թէ վերջաւային իրաւուուր: Եւ ասով կը հասաւուի այս արդիւուր որ արգէն սասցուած է հայերէնի քննութենէն. (հմտ. ուսումնասիրութեան առաջին մասը):

§ 62. Թքբերէն կայ սատի, բառն ալ կրնայ հայերէնի փփու առնուած ըլլաւ: Այս բառը յամենաց գելու հնդեւարականի ձեւ ներ, եւ գրեթէ շնչու ուրիշ Հնդեւը. Ըկու քե՞ բաց ի հայերէն, ուսկի այս բառը կարենար առնուած ըլլաւ: Գոնէ սպաներէն չի կրնոր ըլլաւ, վասն զի սպաներէնի մէջ չի սունին սոնախնի մի կորուսուր շատ ուշ է: Շատ հասանեած է նաև այս ենթադրութիւնը թէ սունին հապականն իրն իրեւն թքբերէնի մէջ կորուած ըլլայ, որոնց համար դրական ապացուցներ չունինք: Ի հարկէ շնչու կրնար ուղարկան ապացուածնել թէ ու սպանուած կը մայսի ի տարին շնչու: Եթէ թքբ. ուսից սաւու աւ Pavet de Courteilleի: Եւ Radloff Ասրպաւականի գաւառաւարքաւէն ալ իրունք մը կընէլ ի իրեւն հարազատ թքբերէն բառ միեւնոյն ըլլայ հնդեւն: Շտում հետ ամ ամ է Հնայ առու, այս ասեն այս բառը միայն - ու կ'ապացուցանն եւ ու թէ ուն. (Ա կրնայ վերջաւայինն իշալէն վերջէ զարգացած միջարկեալ ձայնաւոր մ'ըլլաւ), գոնէ միշ հաւանականաւուն կամաց կարծիքն կարծիքն այն է թէ ու կայ բառին մէջ, սոնախնինի կորուած նսաւուր լեզունի վերադրելու էր, եւ այն ասեն ասոր հետ լա կը համաձայն այս կետը՝ որ ըի առնեն գտնուած ունդաւ կորուած հայերէնին մէջ շատ հնա չ (Տ. 46). Զայնաւոր թքբերէնի մէջ սնանաւարը երկար էր (յակ. շնչ): Եւ անշուշն նսիածայնը սկզբնաբար

ց էր (ZDMG LVII 551). վերջաւատա և ձայնը կրնոյ յայնաշընկ էւ յառաջ երաջ ըլլաւ, հմտն. յ յունակի վերջաւարութիւնը (Տ. 51): Radloff մասպէիր էնէնէ իւր քերականութեան մէջ (Էլ. 187) թէ սնանաւերէնի մէջ միոյն Տ եւ ու Տ դյոյութիւն ունի իրեւն անուանական վերջաւային (Եւ սնանաւերէն սուուգիւ այս կետին մէջ չի խոտարի նախավոր թքբերէնի վիճակէն): Ռազմափի կանոնէն հազի թէ բացառութիւն մ'ըլլայ, ցիկն բառին Տ անդր երկրորդարար յառաջ եկած է եւ զարտու զոթինները որոնց Malloufի բառգրին մէջ գտած եմ, իսկ կազմեն միայն այս յայորդ բառերը՝ այս կետին մէջ չի պատրի պատմական ապարք (արտուր), պատմանը, Տ մէդու դօրմակ գլուխ զարնել, (Եւ dos doyru = ձայնը շլի շլուտին), Լաս (taskas, daslask), իշանդակ, եւ պատման որին նշանակութիւն ունի: Զարմանակի չէ որ բայցարմաններուն վերջաւայնը ասրբեր պատկիր մը ներկայացնէ: բան թէ սնանաւական վերջաւայնը. առաջնոր միոյն հրամացականի մէջ միանգամայն բառի վերջաւային է: Աւարի Եւ թէրթիւն կայ սատի, բառ ին շնչ * ցան ձեւն մատանիք կընէ: Եւ սատի նշանակու նկերը. բառը հայերէնի մէջ իրաց, պայտէ կրնոր հնամա ըլլաւ: արդէն Հիւշման KZ XXXI 26 ըլլուածն է թէ հայ. - ու շնչ ձեւն շրթնէ: Եւ Joh. Schmidt KZ XXV 127 Հիւշմանի կը համաձայնի: Եւ սայտառանազափինութեան մէջ՝ յու բառին (= ալբ. օօց թաշաւն) ապացութիւնը կը սեսեմ: Թէպէտ Օստհով Parerga էլ 247 Կ ուզ զո՞ւ կըսէ հհնդի շնչական-ը թաշաւն, բառին հետ, բայց է ձայնն ասոր կը հակասակի: Խակասան լեզուաց մէջ գտնուուլ նիյ մասեալ կամ ուշիակող բառը - աւար. կնչ, կասիրումիք. և՛լ բառ Ենիփուրի կամ Հայերէնէի համ թքբերէնի փիփասեալ է Եւ բականաբար չի կրնու ետքուուր. կնչ շնունականի կենապանի մը, բառին հետ կապ ունենալ, ինչպէս որ կը կարծէ Alf Torg Etruscan Notes (Videnskabs-Selskabets Skrifter. Hist.-filosof. Klasse 1905 Nr. 1. Christiania) էլ 81:

§ 63. Հայերէնի փիփասեալ բառ մըն է գարեւալ թքբերէն գաւառականներու մեծագոյն մասին մէջ ատաբուած բառ մը որ սուոջիկ, կը շնչանակէնի. օսմ. կյա, յակուտերէն կյա (ուսիք նսինաբար երիւու ձայնաւարլ): Ասկիս հայ. յոյ բառն է, յոգն. սեռ. կու-էց: § Յ Հիւ համաձայն հայկան բառին երկրարրած յառաջ եկած է սնան և յառաջ նուէ, այս ալ տիւ ձեւն անցելուում՝ ծագում կ'առնեն օսմ (Հնդեւը). Ալ կամ ըն: Թքբերէն ն մայնաւոր կատարեկապէ կը մինուի ու ենթագրեալ միջն սոստանէն: Թքբերէն բառն սկզբնացն սնանակէն յայտնի վլրայ թէ ասոր մէջ զարմանալու բառ մը չկայ, եւ ասկի չի կրնու հետեւցուի թէ այս բառը ձայնաշընթենէ յառաջ փփու առնուած ըլլայ,

ինչ որ արդեն կայ բառին ձեւով (§ 6!) բոլորպին
անկարելի է։ Եթզամյանական շ մայնը կը մեկնուի
այնպէս՝ ինչպէս կատ բառին մէջ՝ շ մայնը։

Ընդունուած ըլլալով է՝ լեզուի յետակողմանը հնացող անցքառորդը, որուն իշ պարուն էր, բայց այս թագավարությունը բացաւայինին քամական հնարատիր մեկի թողվար. վասն գի յակ. սշաս և զ. բառը նախամթքերկան է անուն է: Այս բառը (ինքանամ օրինաց ազգակցութեաւն եաթը) թքքերէն մասն է մանգուերեն մէջ, ակտ. բաց սակէ բարեկերեն ակտ, աշօր, աշօր, եւ ասից ալ տառն. ակտ (և կը նշանակէ փակ և): Բայց եթէ Ց 57ին մէջ այ քով գտնուող գե ծառած է ձայնին վրայ իմ կատարած քննութիւններու ուղին նն, այս ասեն թքը. Ունեն բառը կը կրնան հայերէն ձառ տօք մանաւուի. առանց գեկ ի շատ հնապատ ժամանակ մէ զեր ելլեւու, աւելի հնապատ՝ քան Հայերէն մին փառական բառերուն համար են բարքառած ժամանակի շնչանք: Այս պատճեաւա օնկն բառը դաշտ հիմնականին ի բաց կը թուզում:

1118671198114117

ԳԵՂԵԿՈՆ ԱԽՈՒԹԻՑ ԸՆՍԻՐԻ ԽԹԻՒՆ
ԳԼՈՒԽ Հ.
ՊԱՏՅԱԿՆԱՐ

Արդանակ Պատմութեան մէջ երկու խօսք
պաշտօնանան գրաթիւններու պատմութեան եր՝ Կը
գտնենք իր Նաև կամ հոգուրդուի և եւ իր յորու-
րուակ կամ նու և Առաջին խօսք. — 1. Յազերիսի
հոգուրդուի՝՝ «Առ ամենայն ազգս տէրութեան
իմայ», (էջ 9—10). 2. Միջներկու չի նամուլը՝
«Դուոյ դիսամից», (էջ 20—22). 3. Այս առաջա-
նակ պատմանից՝ «Յավետի եպիփոլուսուն հանդեր-
ամենայն միաբանելուլուսուն» (էջ 22—31). 4. Թէս-
տու բ. Ք գրուած հոգուրդուի մէջ՝ «Յավետի եպիփ-
ոլուսուն եպիփոլուսունցը» (էջ 54—55);
Երկրորդ խօսք. — 1. Վարդապետի նուուը. «Ի բա-
րու պատերազմնան» (էջ 77—80). 2. Ղեկանդի
խօսքը. «Եթենցէք ամեներին», (էջ 82—88).

Այս բոլոր պատճենները պաշտօնական հանդիպմանը մը հանդիսանք են: Խնդր Պատմագործ յօրիփառ է անձնանք, անցած անհաջող թէ Բնշաներ կրնային դրուած ըլլալ այս դէպարեան տոթին, զօր կը պատագրեր: Չենք կրնար անտարակայս, մերթէ թէ անմահիներ իստ զորպատասներ դէպարեացան: Եթզ բնական թթվաթքը կը բայսանչէր այս անհաջողական դրուածներ: Բայց կը պահենք թէ Պատմագործին պատճենները չեն այս պաշտօնական դրութիւններ: ասու՞ց կերծ են բոլորովին: թթվ է պայսէց չեն, ինըն կը քարանի Ալրգանանց պատմագործը բութ թուալուս (էջ 103) պատճեններն առ գնել իւր Պատմագործեան մէջ: Եթէ կարելի ըլլար այս դրուածները ձեռք դէկէլ անպատ-